

## ՅԵՐԵՒՆԵՐ ՔՈՅԻՆ ՄԵԶ

Ա.

Յառ կայ նոգուս մէջ,  
Եր մօրմէն զատուած տրդու մը նըման,  
Զի երազներու և նըմարտութեան  
Միջև կ'երկարի,  
Անարդարութեան բասուերն անսահման,  
Կեանին չափ բասոյգ, մահուան պէս դաման:

Ու փախչիլ կ'ուզեմ,  
Աշխարհէն այս նեղ և մարդերէն զար,  
Որոնք իրենց նիդն բեռն հանոյներոնն,  
Մըրջիններու պէս շալիած նեւ ի նեւ  
Կը տանին այլուր,  
Ուր մահն ու ծընունդ կըրեան ըրփորուի  
Այնքան դիւրութեամբ:

Կեցած եմ այսպէս օրերուն դէմ չար,  
Տըրտում բայց խաղաղ,  
Տերեւ մը ինչպէս բոցերու դիմաց.  
Ինձի կը բըւի թէ ուրցու ու նեռուն,  
Ծովերէն անդին, լիոներու եսին,  
Մարդեւ բարացած խորն անապատին,  
Կը նային ինձի աշերով մահուան:

Բ.

Արդարութիւն, ուշ, զեռ մինչեւ երեկ,  
Բառեր կենդանի,  
Հովերու դիմաց մոմեւ գողդոցուն,  
Եւ մեր օրերու համբուն՝ անսահման,  
Կայաններ էին բաղց ու մըսերիս,  
Հնկերն ու եղբայր:

Անցեալն ինձ նամար գիճի բզզրիսիչ,  
Ու ներկան երգ մը բաղց ու ներդաշնակ,  
Ապագան նընչուն լրուութիւն մ'աղուու:

Կոտրած են նիմա նեցուկներու ամէն,  
Հաւասէ, յոյս ու ուշ,  
Ճրազս ալ չունի բոցն իր երբեմնի,  
Դիշերուան դէմ խոր,  
Սըրտազեղումի, բզմալանիք տեղ,  
Կը նոսի սըրտէս լրուելեայն արիւն:

Ու կ'իջնէ զիեւ,  
Կասին մը ինչպէս աչին անսահման,  
Կը զցուին անմուն վիշերու վրայ  
Դուռ ու պատման:  
Բայց հոգիներուն կը փրուի յանախ  
Երազ մ'անանուն,  
Ծխածան ինչպէս անձեւեներէն վերջ.  
Երբ անդին հոգար տեսներ կը մարին,  
Ճըրազներու պէս հովերու դիմաց,  
Չեռ մը ուկրացած վերմակի տակէն  
Դուրս կը կարկառոի,  
Պըրկուած կեանի դէմ, անզոր և դաժան:

Արեւին ներքեւ մեր այս աշխարհին,  
Փըսուր մը կարօս, բաժակ մը զինի,  
Բիու նիւաններէ կը նեսապրնդուի.  
Աղիբի պայցար, կը բարի ակրայի.  
Արդարութիւն, ուր, խիզն ամենաքառ,  
Բառեր են գատարկ,  
Մեր հոգին ընող ազան, նեղդ ու վաս:

Մարգն այս ապիւրա,  
Որ կարէ արեւին փոխեր է թոյնի,  
Գիտէ պատրաստել խաղողէն զինի,  
Փոխնիլ ջուրն լոյսի, երազն՝ իրափ,  
Թըրամին՝ եղբօր, վիշը՝ ծիծաղի,  
Եւ մահուան դիմաց օրուիլ սիրտն իր  
Գալիբի երգով:

Տակաւին երէկ,  
Աշխարհ հանգելու մոլուցով դրժխնմ,  
Գրսու Աւրանիոմ, Ռատիոմ լուսառող,  
Հյուշն անսարազ և սըլան անմաւ,  
Որ կըրնայ կըրտել անջրապեսն անհուն,  
Հասնիլ ապահով լուսի դուռներուն:

Զարութեան իշխանն մարդն ապերասան,  
Զի զիեւ սակայն,  
Կեանի առեղծուածն, զալտնիբը մահուան,  
Մեր երազներուն վերեւն անսահման  
Դիսկիներով մեր տակուին կ'աղբուին  
Հողերն այս երկրին,  
Բայց չէ սրբուած մեզ զիտնալ բառն յիշին՝  
Մեր հակասագրին:

ԵԳԻՎԱՐԻ